

կտան ոտքը, ուր պիտի դանեն պաշտօնական անձեր՝ ընդունելու զիրենք նմանապէս ճերմակ դրօշակով եւ առաջնորդելու Պատրիարքարան:

Ժամը 11ին կ'ընդունի զիրենք Ծիրանաւորը: Հիւպատուը, ներկայացնելէ վերջ վերահաս պարագաներու պատճառով վենետիկի ներկայ վիճակը, կը հաղորդէ Զին. Հրամանատարին տրամադրութիւնը ձգելու վենետիկը, միայն թէ ինքը եւ իր զինուորները ու գերման ուրիշ իշխանութիւնները կարենան զէն ի ճեռին դուրս ելլել քաղաքէն, առանց ո՛ եւ է վտանգի եւ նեղութեան:

Ծիրանաւորը կը յայտարարէ որ արդէն Ազգ. Ազատութեան Յանձնախումբը հրահանգ տուած է վնաս չհասցնելու գերման զինուորներուն. բայց ընդհակառակն ասոնք են, կ'աւելցնէ, որ կը զրգուն ողիները ընդունայն հրացանաձգութիւններով ի ծանր վնաս երկու կողմերուն: Ու կը յանձնարարէ որ իրենց մեկնումի պահուն յարդէն անձերն ու իրերը, եւ թէ Վենետիկ անունով կը հասկցուի Լիտոն, կղզիները եւ բոլոր ըրջակայքը:

Զինուորական Հրամանատարը իր տեւտոնեան խրոխտութիւնը ցոյց տալու եւ վերջին անգամ մ'ալ երկիւղ ներշնչելու համար՝ կը յայտարարէ որ Գերմ. Զօրքը Վենետիկի մէջ դեռ իր ամբողջ ուժի մէջնէ եւ կարող է բնաջինջ ընել զայն, եթէ չթոյլատրուի իրեն պատօրէն ու անվինաս եւ իր պահանջած պայմաններուն համաձայն ու ժամուն դուրս ելլել քաղաքէն:

Ազգ. Ազատութեան Յանձնախումբը, թելադրութեամբ Ծիր. Պատրիարքին՝ աղնուութեամբ վարուելու Գերմ. Զին. իշխանութեան հետ, կու զայ հետեւեալ համաձայնութեան, որ Ապրիլ 29ի առաւօտք ժամը 6ին գերմանական բանակը դուրս ելլէ քաղաքէն:

Վենետիկ փրկուած էր վերջապէս եւ աղաւ:

Ս. Վ.Զ.Ա. ԵԽ.Մ. - Ի. ՎԱՐԺԱՐԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔԻՆ

- Ի. Վարժարանին վրայ, որ դանուելով բուն քաղաքին մէջ, աւելի եւս ենթարկուեցաւ վնասի: Թիէփոլեան չքեղ դահլիճը, ուր կը կատարուէին գեղեցիկ հանդէսիկ ներկաներ եւ վայրն էր գիտական բանախօսութիւններու, ահաւոր ցնցումէն կէս մէլլիոնէ աւելի վնաս կրած է:

Մեծն Միիթարի վառած գաղափարականին Զահէ անշէջ կը ճաճանչէ սակայն Ս. Ղաղարի վերեւ, ուր կայ փոքրիկ հող մը Հայաստանի պէս գուրգուրալի եւ ներշնչող, եւ ուր Միիթարեան Հայրելը կ'ապ-

րին աղօթքի, խոկումի, ուսման եւ դրական բեղուն արտադրութիւններու կեանք մը: Հայ Ազգին աչքն ու ակնկալութիւնները ուղղուած են անոր, որ անտարակոյս աղետալի պատերազմին յաջորդող երջանիկ ու խաղաղ տարիներուն, պիտի իջնէ վերստին ասպարէզ իր առաքելական, դաստիարակչական ու գրական տաք գործութեան:

Բայց Ազգն ալ հարկ է որ նպաստէ ու աղակցի իր ձեռնարկներուն իրականացման:

ԱՐՄԱԿԻՐ ՔԱՂԱՔԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Երբ 1942ին գերման բանակները յաղթական կը յառաջանային ոսուական հողին վրայ եւ մօս էին մտնելու նաեւ Արմաւիր քաղաքը կովկասի մէջ, իտալական թէմփոյ քաղաքը կովկասի մէջ, իտալական թէմփոյ (1942, Օգոստոս 20-27) հրատարակերթը (1942, Հետաքրքական յօդուած մը, ուր կամ տըպագիր, Միաբանութեան 250 տարուան կեանքին գիւանական փաստաթուղթերը, կարեւոր աշխատութիւնները իր միաբաններուն, որոնք մտքի սպառում եւ քրտինք արժած են, տանելով այս ամէնը գիւղական ապահով վայր մը:

Պատերազմական վիճակը երկրի մը համար տնտեսապէս մեծ եւ երբեմն անդարմանելի աղէտ է անտարակոյս: Այս պարզան կ'իրականանայ իտալիոյ պէս աղքատու կարոտեալ երկրի մը համար, ուր նախանկանաթերու պակասը մեծապէս զջալի է: Նիւթի պակասը հետը կը բերէ անսովոր սղութիւն. գրամի անկումով կը ստեղծուին միաժամանակ անել դժուարութիւններ քաղաքացիական կեանքին մէջ: Պատերազմական վիճակը կասեցնելով ամբողջ վեց տարի նաեւ չէնքերու պահանձնում եւ պահանձնուածին ու պահանձնուածին անոնք կ'ինքնաթանեն, եւ կան ալ որոնք մական հիմ կ'ինքնաթանեն, եւ կան ալ որոնք պարզ երեւակացութեան մը արդիւնք կը պարզ ելլալ. ասոնց մասին յետոյ պիտի թուին ըլլալ. ասոնց մասին յետոյ պիտի խօսինք:

Սարորագրուած է Սարունիոյ կեղծանունը, հոռմէտական գիցարանութեան ամենահին նը, հոռմէտական գիցարանութեան ամբաղան աղաւածին անունով, թերեւս շատ հին գանատուածին անունով կ'աղջիկ անուն մը պատրանքը բերու խորէն եկող անուն մը պատրանքը տալու համար պատրանքը ընթերցողին:

Եսոր գոհունակութեամբ է որ հինաւուրց Սարունիոյ տեսաւ եւրոպական գունդերու մուտքը Արմաւիր վաղեմի քաղաքէն ներս: Բան մը չ'ըսեր արդեօք ընթերցողին այս Բան անունը. եւ սակայն շատ մը ուրիշ ուռաւագանք է միանդամայն այս տեսակութիւնը հանդէսիկ տուածական կովկասի քաղաքէն: Եսոր մարդկութիւնը այսօր իր ներկայ

նապէս թէ այդ հողամասերը երբեք ուռ-
սական չեն եղած :

Բարեբախտաբար գիւրին չէ արմատա-
քի ջնջել, որքան որ կը կարծուի, տեղա-
դրական անունները, որոնք արտասովոր
կերպով կը դիմադրէն յաճախ ամէն փո-
փոխութիւններու : Քաղաքներու եւ աշ-
խարհագրական տեղերու համար կը պատա-
հի այն՝ ինչ որ կը պատահի ճամբաներու
անուններուն, որոնք կը հեղնեն պաշտօնա-
կան նոր անունալբութիւնները՝ մնալով
անջնջելի ժողովուրդին յիշողութեան, ինչ-
պէս նաև հին պատմական յիշատակարան-
ներու եւ դրեբու մէջ :

Պրոմեթես կապեալի մէջ յոյն բանա-
ստեղծը կովկասի նկատմամբ կու տայ հե-
տաքրքական ճշումներ, որոնք թերեւս
վրիպած են արիական հարցով զրադրդ
քնալատներու աչքէն : Եսքիլէս Պրոմե-
թեսի դժբախտ վիճակը ողբացող ժողո-
վուրդներու մէջ կը մտցնէ «արիական ցե-
ղեր, որոնք կը բնակին (ըստ իրեն) կով-
կասի բարձր, աշտարակաւոր ու ազա-
պաժեայ քաղաքին մէջ» : Հոս խօսքը ար-
դեօք Արմաւիրի ժողովուրդին վրայ է թէ
արիական աղնուական ցեղերուն, որոնք
յաջորդաբար անցան այլտեղ : Ստոյդ է
թէ բարձր աշտարակներով քաղաքը կը
համապատասխանէ ճիշտ Արմաւիրի դիր-
քին, եւ յետոյ ար հիմնական արմատը
արիա բառին, որ կայ արմէն եւ արմէնիա
անուններու մէջ՝ կը գտնուի նաև Ար-
մաւիր բառին մէջ : Ամէն պարագային՝
Արմաւիր շատ աւելի արիական հնչում
ունեցող անուն մըն է քան նովորսիսք
եւ կամ Վարչիլովլիքատ :

Կրնայ ըլլալ որ՝ Եսքիլէս խօսած է
Հնդկական կովկասի մասին, քանի որ յոյ-
ներուն ծանօթ էին երեք կովկասներ (Եւ-
րոպական կովկաս, Պամիրը, Հինդուքուլ) :
Բնդհանրապէս ընդունուած է որ երբ յոյն
բանաստեղծները կովկասի մասին կը խօ-
սին՝ կը հասկնան Հնդկական կովկասը:
Ստեղն Եսքիլէս ինքնին կը հերքէ այս
կէտը, ճիշտ իր այս Պրոմեթես կապեալ
ողբերգութեան մէջ : Հոս ստուգիւ ուր կը
հաստատէ դոյնութիւններու առջեւ՝
կարող առաջ բերելու կրակի երեւյթը

Կովկասի բարձունքին վրայ, կը գանգա-
նէ յստակ կերպով եւրոպական կովկասը

հնդկական կովկասներէն, վասն զի դըժ-
բախտ Յով աստուածուհին ճամբորդու-
թիւնը պատմած ատեն՝ անցնիլ կու տայ
անոր նախ կովկասի լեռնաշղթայէն, յե-
տոյ հնդկական լեռներէն, որոնց մէջ կը
հասկցուին բնականաբար Պամիրը եւ Հի-
մալայան : Ասկէ կը տեսնուի՝ որ նախ եւ
առաջ յոյները շատ խոր ծանօթութիւն ու-
նէին ասիական աշխարհաքարտէսին նկատ-
մամբ, քան ինչ որ կը կարծուի սովորա-
բար, եւ երկրորդ՝ որ կովկասը՝ որու
մասին խօսք կ'ըլլուի, է Եւրոպական կով-
կասը անջատ միւսներէն : Ուստի Եսքիլէ-
սի համաձայն արիականներու աթոռը՝ եւ-
րոպական կովկասը պէտք է դնել : Այս
դիտութիւնները կրնան նպաստել աւելի
անոնց՝ որ արիական ժողովուրդներու
հետքերը կը փնտուն առանց դժբախտա-
բար միշտ գտնելու զանոնք: Ի վերջոյ
դիմելու է անտարակոյս հին պատմա-
տեղագրական քարտէսներուն, վասն զի
հոյն, այսինքն ազգերու հաւատարիմ յի-
շողութեան եւ հին գրուածքներուն մէջ է
որ պահուած են հին լեզուներու եւ հին
քաղաքակրթութեան պատկանող կարեւոր
տեղեկութիւնները : Այսպէս պէտք չէ
պարզ դիպուածի արդիւնք համարիլ, օ-
րինակի համար, հետեւել պարագան՝ որ
կովկասի մէջ քարիւղի ամէնէն նշանաւոր
կերպոնին՝ Պաֆով անունով (անուն մը
որ ոչ մէկ ուռսական նկարագիր ու կեր-
պարանք ունի եւ հետեւաբար շատ հին
է) կոչուի նաև Պաֆով (Պաֆու Ապիս)
հանքային կարեւոր գոտի մը Սարտենիոյ
մէջ : Այս եղական համանմանութիւնը
ցոյց կու տայ որ կը գտնուինք երկու
անուններու դիմաց՝ որոնք ամէնէն հին
եւրոպական լեզուի կը պատկանին, այն
լեզուին՝ որ այսօր մեզի անծանօթ պատ-
մաններով տեսած է Պաֆու անունին մէջ՝
նշանակութիւն մը բնական ուժերու, աստ-
ուածային կամ կէս աստուածային ու բնա-
կան զօրութիւններու, որոնք կը յայտնը-
էին ինչ ինչ գոյացութիւններու առջեւ՝
կարող առաջ բերելու կրակի երեւյթը

(օր. ածուխ եւ քարիւղի):

Այսպէս նաև արիական, Արմաւիր եւ
Արմէն անունները անշուշտ՝ ոչ առանց
պատճառի՝ կը պատկանին միւնոյն աղ-
թիւնը պատմած առնող անուններու շարքին:

ՍԱԹՈՒՌՈՅՑ

Յունուար-Դեկտեմբեր

առաջ է Վերգիլիոսի դործէն:

Անցողակի կ'ակնարկէ նաև վիր բառին
որ վերջին վանկը կը կաղմէ ստուգաբա-
նութեան առնուած անունին, եւ գտնելով
զայն Սանսրբիտի, Պարսկերէնի եւ Յու-
նարէնի մէջ՝ կը հետեւցնէ թէ կայ հո-
գեկան կապ մը միացնող Տիբերիսի հո-
վիտը (հետեւաբար Հոռոմը) Հնդկաստանի
հետ, մէջն առնելով Պարսկաստանը, Հա-
յաստանը եւ բնականաբար նաև Արմաւի-
րը: Լեզուաբանական օրէնքներու համա-
ճամական կարելի էր միացնող Սանսրբին լա-
տինութիւնի եւ Սանսրբիտի ներքին լեզուա-
կան առնչութեան մասին, ինչպէս նաև ուր-
իշինի մուլութիւնի մէջ՝ Սանսրբին շար-
քիւթիւնը եւ համանմանութիւնը նոյն շար-
քիւթիւնը պատմական կապը Հուսումի հետ,
քաղաքին պատմականը կախումը ասո-
ղոցնեղեղի պատմութեան կախումը ասո-
րիական ապրանատիրն է՝ պատմականը ասուցութեան մը՝ որ մեկնելով
Հուսումի միացնէ Հնդկաստանը, Պարսկաս-
տանը եւ հայաստանը առնելու համապատա-
կան կարելի էր միացնութիւնի համապատա-
կան առնելու արիականը հետեւանը՝ որ կապա-
տանի մասին վիրա, լու ուր եւ հա-
յրէն որեար, այս բառերուն միջնէւ:

ՔՆՆՈՒԹԻՒՆ. — Անշուշտ մեր Ընթեր-
ցողները անդրադարձն որ յօդուածագի-
րը տարուած է զանազան գաղափարներէ,
որոնց կը ջանայ միւսութիւն մը տաւ, բայց
իր ամբողջութեանը մէջ բոնազրօսիկ բան
իր ամբողջութեանը մէջ բոնազրօսիկ բան
մունի: Շօշափած հարցերն են. Արմաւիր
մասին խօսք՝ կ'ըլլուի, է Եւրոպական կով-

կասը անջատ միւսներէն: Ուստի Եսքիլէ-
սի համաձայն արիական կապ մը, ընդմէջ Հուսումի եւ
ու պատմական կապ մը, ընդմէջ Հուսումի եւ
Արմաւիրի, առաջ կը բերէ Վերգիլիոսի
Ենչականին սկզբնաւորութեան առաջին
բառուածական պատկիւրը իւղանութեան մը՝ որ
բառուածական պատկիւրը արիականը յա-
նձնական ապրանատիրն է: Այսու կ'ըլլուի
«Ար-մա-vir-սուզա Կանո», ուր բառուածա-
կան պատկիւրը կ'ըլլուի այս անգք մըն է կախումը ասու-
ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-
ղոցնեղեղի պատմական պատմականը ասու-
ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-
ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-
ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-
ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-
ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-
ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-
ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-
ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-
ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-
ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-
ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

ղոցնեղեղի պատմութեամբ ճայ՝ կախումի գիւ-

1945

որդի նորա Արմայիս շինէ իւր տուն բը-
նակութեան ի վերայ ոստոյ միոյ առ ե-
ն որովհետեւ հայերը արիական ցեղէ են,
զերք դետոյն, եւ անուանէ զնա յիւր ա-
նուն Արմաւիր...»⁽²⁾։ Արմաւիրի մէջ է
նաև Սօսեաց անտառը. «Պորոց զալար-
թուցն սօսաւիւն, ըստ հանդարս կամ
սաստիկ չնչելոյ օդոյն եւեթ ուստ շար-
ժումն, սովորեցան ի հմայս աշխարհիս
չայկապանց, եւ այս բազում ժամանակս»։
Արայի որդի Անուշաւան՝ կը կոչուէր եւս
Սօս՝ նուիրուած ըլլալով Սօսեաց անտա-
ռին։ Կրօնական պաշտամունքի եւ մարգա-
րէական գուշակութիւններու վայրն էր
այդ անտառը՝ ըստ չիներու հեթանոսա-
կան բարքուն։ Ահա բոլորը որ կ'աւան-
մէն ինքնիրեն կը հակասէ հեղինակը. վասն
զի սկիզբը Արմաւիրի հիմնարկութիւնը
կը Ռւբարտացի թագաւոր Սար-
կապած էր Ռւբարտացի թագաւոր Սար-
դուրիսի հետ, եւ կ'ընդունէր որ հայերը
Բիանիայի թագաւորութեան հետ կապ չու-
նին. ու հիմա ար (արմատը Արարատի),
արիա, արմենիա եւ Արմաւիր ա-
նուններու մէջ կը տեսնէ պատճառական
հետեւալութիւն մը, եւ գոհ սրտով կը վեր-
ջացնէ իր պարագումը, որ թերեւս (չենք
անզեր մենք ալ չափազանցել) հաւանակա-
նութեան սահմանէն անդին անցնելու յա-
ւակին քով աղաւաղուած կերպարանք մը
առած է։

Ինչպէս ըսինք նախապէս՝ «Սաթուռնոյ»
կը սիսալի նկատմամբ թուականին ու թա-
կանին անունին շուրջ։ Ստոյդ է որ կով-
կասի մէջ այն բացառիկ անուններէն մին
է Արմաւիր՝ որ ոռուական անուններու ոչ
մէկ երեւոյթ ունի։ Ստոյդ է որ կովկա-
սի ոռուականացումը բոլորվին արդի է,
արդիսնք ձարերու եւ Սովիեթական կառա-
վարութեան կատարած բուռն ճիգերուն։
Սակայն ուղիղ չենք գտներ իր այն պատ-
ճառաբանութիւնը, որով Արմաւիր քաղ-
քին գոյութիւնը կը կապէ արիա, արմենի,
արմենիա անուններու հետ։ Իր այս պատ-
ճառաբանութիւնը փաստելու համար՝ մէջ
կը բերէ «Պրոմեթեւս կապեալ»է վկայու-
թիւն մը, որուն համաձայն Եսքիդէս Կով-
կասի բարձունքին վրայ խեղճ շղթայուա-
ծին վիճակն ողբացող ժողովուրդներու
մէջ կը դասէ նաև արիական ցեղիր, որոնք
միացնէ ասոր. այսինքն ջրհեղեղի պատ-

կը մնայ մեզի հոս նկատելիք համառօ-
տիւ աղգային աւանդութիւնը՝ պատմուած
Մ. Խորենացին, եւ երկրորդ՝ քննական ուսում-
նակիրութիւններուն վերջական ար-
դիսական տական է։

Արարտական պատճառութիւնը, լեզուն
ու քաղաքակրթութիւնը անցեալ դարուն
եւ այս դարուն սկիզբը՝ քննական ուսում-
նակիրութիւններուն վերջական ար-
դիսական տական է։ Նշանաւոր դէմքեր՝ ինչպէս
լիման, Գելք, Հերքման, Շտրէք, եւն,
ջանչնայ Արամայիսը, որ թոռն է Հայ-
կին՝ ըլլալով զաւակը անոր Արմենակ
կին՝ ըլլալով զաւակը անոր Արմենակ
որդոյն։ Արամ վեցերորդ⁽¹⁾ կ'իյնայ այս
որդոյն որդի յաջորդութեան կարգին
մէջ, որուն օրով արդէն իսկ կ'ենթադըր-
ման, պետք, Հերքման, Շտրէք, եւն,
ջանչնայ Արամայիսը, որ թոռն է Հայ-
կին, սկսուածէ արձանագրութիւն-
ներու չորսիւ լոյս սկսել մեր Հայաստա-
նի հողամասին վրայ ապրող ու զործող

¹ Ահաւասիկ յաջորդութեան կարգը. Հայկ -
Արմենակ - Արմայիս - Արմասիա - Գեղամ -
Հարմա - Արամ - Արա - Անուշաւան:
² Գեղամ. Ա. գլ. ԺԲ.:

42

ԲԱՐՁՐԱՎԵԱ

ազգային միութիւն, որպէսզի ուժորէն
մութիւնը եւ տապանին հանդէլը Արա-
դամադրէն ասորեստանցի վեհապետներու
արշաւանքներուն դէմ։ Եւ ճիշտ այս Արա-
մէի համար է որ կը պատմուի՝ թէ կա-
ռուցած է Արմաւիր քաղաքը՝ կոչուած
Արամալի (ըստ արձանագրութեան)։ Իր
ոխերիմ թշնամին էր Ասորեստանի գահին
վրայ բազմող Սաղմանասար Բ. (860-825),
որ իր կատաղի յարձակումներէն մէկուն
մէջ հասաւ մինչեւ անդամ Արմաւիր քա-
ղաքը եւ աւերեց զայն։

Հայերը սակայն կապ չունին այս բոլոր
բաներուն հետ։ Արմաւիր հայկական քա-
ղաք մը չէր. այս խնդրին կ'անդրադա-
նայ հեղինակն ալ՝ երբ կ'ըսէ «Ապացու-
ցուած չէ որ Պիանիաս թագաւորութիւնը
կաղմուած ըլլայ հայ ժողովուրդէն»։ Ա-
պացուցուած է այսօր ընդհակառակն՝ որ
հայերը եւ ուրարտացիները նոյն ժողո-
վուրդը չեն. գիտենք յայտնապէս որ Պիա-
նիաս կամ Բիահինա թագաւորութիւնը չէր
կաղմուեր հայերէ։ Բիահինա էր Վանի գա-
ղութիւն ու անկախութեան մէջ անցած
է հայեներէն։

Բացի ասկէ դիտելի է եւս՝ որ հարաւա-
յին Հայաստանի կողմը նուտի անունով
յիշատակուած լեռը՝ հաւանաբար պիտի
ըլլայ ձուտի (Կորդուաց լեռները, ինչպէս
յիշատակուած է Հուրանին մէջ), որ հեղի-
նակին քով աղաւաղուած կերպարանք մը
առած է։

Ամփոփելով ինքինքը իր կատարած շե-
ղումներէն, կ'անցնի կեղրոնանալու հուսկ
Արմաւիր անունին շուրջ։ Ստոյդ է որ կով-
կասի մէջ այն բացառիկ անուններէն մին
է Արմաւիր՝ որ ոռուական անուններու ոչ
մէկ երեւոյթ ունի։ Ստոյդ է որ կովկա-
սի ոռուականացումը բոլորվին արդի է,
արդիսնք ձարերու եւ Սովիեթական կառա-
վարութեան կատարած բուռն ճիգերուն։
Սակայն ուղիղ չենք գտներ իր այն պատ-
ճառաբանութիւնը, որով Արմաւիր քաղ-
քին գոյութիւնը կը կապէ արիա, արմենի,
արմենիա անուններու հետ։ Իր այս պատ-
ճառաբանութիւնը փաստելու համար՝ մէջ
կը բերէ «Պրոմեթեւս կապեալ»է վկայու-
թիւն մը, որուն համաձայն Եսքիդէս Կով-
կասի բարձունքին վրայ խեղճ շղթայուա-
ծին վիճակն ողբացող ժողովուրդներու
մէջ կը դասէ նաև արիական ցեղիր, որոնք
միացնէ ասոր. այսինքն ջրհեղեղի պատ-

1945

